

ԱՆԱՏԻՏ

194-րդ

ՀԱՆԴԵՍ ԱՄՍԵԱՑ

ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ԳԵՂԱՐՈՒԹԵՍԱԿԱՆ

Դ. ՏԱՐԻ

ՅՈՒՆՈՒԱՐ 1905

թիվ 1

ՀԱՅԳԻՐՁ

ԱՌ ՍՈՒԻՐ ՍՈՓԻԱ

—o—
Ա.

Ազօտ պահուն, լուս, աչուըներ դէս ի քեզ, ո՞վ սուրբ տաճար, խորհրդակոծ կ'երազեմ. Հզգեզ հաւատքըս կանգնեց, ճոխ եւ զրաեմ, որ գու զայն միշտ փառաւորես եւ գովես, եւ յաղթութեան զատկ տօնես պնդազար — բայց գերեցար, այրիցար, պըղձեցար:

Ազօտ պահուն ա'յնչափ ամբաւ կը թըւիս երբ հովանիդ հոծ մըթութեան կը խառնես՝ Ու կարծես սին ըստուեներով կը յանենս Աւրուականի մը պէս, կ'ըսե՞ Տեսէք զիս. Ե՞րբ պիտի գայ իմ փըրկութիւնս, քրիստոն եւայք.

Պիտի ծագի սիրոյ այգ:

Ո՞վ կամարներ ամպէ պէս խիտ, քովէ քով, Եըքեղ զըոներ ուր Պատմութեան մեծ կառքը կը մըրթըներ ինքնալազար վատ փառքը, Ո՞վ քովթարներ, կանգուն հրզօր սիւներով, Որ վիթխարի ըմբաւամբաներ կը թըւիք, ժամանակին զէմ ախոյեան ու մարտիկ:

Արքազան չէնք, պատըսպարան հին դարուց Որ կը փախչին եղանակաց առջեւէն, Անյշելի երկիւղն այլ եւս կը խըւեն, Կ'արհամարնեն քայլայիչ ոփի ու զայրուց —

Սեւ էք բուլոր. կը քօղարկէ սուգ ըզնեն, կը քօղարկէ վեշտ մ'այսագէս:

Սուրբ Սոփիան կալանաւոր է հիմայ. Մինարէներն իբինց դըրչով երկնից ասակ կը քանդակեն բառ մը միայն, Յաղթանակ. Եւ օրն ի բուն կատարներէն կը պոռայ, կը սըլանայ հոլամի կոչն, անեն թօթ, Ասելաթիւն քարոզելով երկնից մօտ:

Կը պազպաջն անոր ամբիծ բըրերը, Կը գարնուրին այդ անոնորդ սուր ձայնէն, Հըրհշատակներուն հետ արտասուք կը ցանեն, Քու գերութիւնզ կ'ողքան երկնից մէջ՝ վերը, Խնչու որ այժմ զազանութեան որդ զարձար, Ոխութեան որջ՝ ո'վ Տաճար:

Ազաւնիներն որ խիտ առ խիտ կը թըւին, Եւ կը սիրեն քու ծերպալից հին պատերդ, Ի՞նչ, չի՞ն խըրաչիր եւ չի՞ն լըսեր մերթ մնդ մնդ Ասելաթիւն մ'որ, տըրտմալից եւ խորին, Կամարներէզ, զըմբէթներէզ կը թըւնդայ, Կը կականէ, կը բողոքէ, կ'որոտայ:

Վերջին վրկայ Արեւելքի պարտութեան, Սուրբ Սոփիա, անմըլիխթար կը նըստիս, Դեռ կը սպասես բարեգուշակ աւետիս, Դեռ կը սպասես որ վերանայ վեցգարեան Տըխուր երկար նախատանքունքունք ո'վ պըղալվայր, Բիշանգիոն, նախիկն մայր:

Բայց քրիստոնեան ազգերն, աւա՛ղ, թոթ կուտան Որ խոլամի գարչապարին տակ մաշին

Կը ճնշեայ սալերը , թող կուտան որ փոշին
Երբնաքարերը պարտըկէ , սո՞ւրբ խորան,
Եւ թող կուտան որ հոգ , անհաշտ մոլեգին ,
Որդուցըդ դէմ մահ ըստառնան վերըստին :

Դեռ կը ճեծես , հիմունքըդ մերթ կը սարսին ,
Այսչափ ամօթ , այսչափ լուտանք թըշնամանք
Զալորյթ կուտան քեզ , այսչափ վիշտ այսչափ
Ճանան :
Նախին փառաց տըխրութեան , հետ միտին՝
Կը խըռութին ըլքենց ու զուն կը խորին —
Ի՞նչ պիտի չզա՞ն փըրկել զիս :

Եկեղեցի , արդեօք գիտե՞ս որ հիմայ
Ալ չի խօսիր Երսուսի հեզ յորդորը ,
Գիտե՞ս արդեօք , խորապիցաւ ամոռու ,
Ուր կը նըստէւ ան , հաշտութեան քահանայ ,
Ուսինիալեայ զէմքով , պարտա աչերին
Ուկի քարեր կը չողացին վեհօրէն :

Բ

Բայց այն պահուն երբ խոր գիշեր է ահա ,
Թերեւս անյայտ որմաղընէն ելլէ զայ
Վին հայրապետ մը՝ միթրայով , սանդալով ,
Տայ ածելով ամբաւ շուրջան մ'ստեէն ,
Չոր իր ոտքերը հազիւ հազ կը թօթուեն :
Սրբարանիդ մէջ ահա կանդ առնելով ,

Վերամբառնայ իր հովուական մատանին ,
Օրէնք ըզքեզ , քաւէ ըզքեզ վերըստին ,
Թէ զձձեցար , ազարտեցար օրն ի բուն ,
Եւ աստղածեւ արցունքներով ողբայ ան
Սև սարեզարձ սուրբ խաչին զերութեան ,
Եւ քեզ ըսէ Յուսամ , յուսամ , երկնից առուն :

Գ

Ո՞ւ , ի՞նչչափ ցոլք ու ճառագայթ
Կ'ողողէին Սուրբ-Սոփիան .
Դըմքէթը խոր և ու սուկնայա՞
Միածանի պէս երփներինան .
Կանթեղ ու մոմհազար հազար
Կը շողային ուխտերով վառ .
Տաճարը լի էր պարանքով ,
Տիրով վրսեւ երեւանն պէս՝
Հըրաբրուոք սակայն անկէդ ;
Կը փողփողէր իր լոյս փառով :

Եւ կանթեները խիտ առ խիտ ,
Թըսնոց պէս հոգ կ'երեւային ,

Երենց կը տուցը մարդաբիտ ,
Ճաճանչաւոր եւ օդային :
Ջահէրն անհուն , խոր , բիւրեղեայ ,
Կը ցանէին ոսկի ծաղիկ :

Սուրբ Սոփիա , միշտ անհրման ,
Սուրբ Սոփիա միշտ սիրական ,
Կը կատարէր սիրոյ հարսնիք :

Եւ կերոներն ի բարու քով ,
Կը քալէին դանարդ դանարդ ,
Եւ քանանայք երիար շարքով
Նըստէկելով հոգեւոր տաղ .
Թափօրը վերջ չունէր կարծես ,
Ու կը չըւեր տեսիւքի պէս :
Ահա փայլակ մը կը թուէր ,
Բոցու անդունդ մը կը շոյար ,
Հըրաչափառ ծով մ'անգատար
Կը ծածանէր կը փըրփըրէր :

Կաթես լուսին ու արեակ
Այնաեղ ինկած կը վասէին .
Աստղերն , անչափ զըմքէթին տակ ,
Կարծես իրար կը փարէին :
Անազատ մէր եւ բորբոքում ,
Պայծառ հաւատք . փալլատակում ,
Ո՞վ հըշտակաց պաշտպանութիւն ,
Ո՞վ տէրունի լուսահանզէս ,
Ո՞վ ճըրագաց շըքեղ պարտէզ —
Ո՞վ Քրիստոսի դարսաս ու տուն :

Սուրբ Սոփիա լոյս էր բոլոր ,
Գիշեր ցորեկ կը պըլպէլար .
Քրիստոնէց երաշխաւոր
Եւ երկնից հետ միջնորդ կ'ըլլար :
Միւս կողմանէ հայոց կնին ,
Նոյնպէս զգեցած իր ծիրանին ,
Լուցանելով հազար տաճար ,
Բարբարոսին զէմ ամուր վէմ ,
Բիւզանցիոյ հետ զէմ առ զէմ
Կը ծածանչեր եղբայրաբար :

Դ

Ո՞վ մեծափառ նըշխար , հիմա կը յիշնա
Բասիլիոս երբ զարդարուած ճոխապէտ
Միրանձին արքայ , հըկօր մէդ մարտիկ ,
Դըմրուխաներով , կաժքարներով գեղեցիկ ,
Ամբարտաւան , քըրքամպոյն վառ մոյլերով ,
Կուրաբ նըստիլ տառուածախօս բիւրին քով .
Աջ թաթը ցուպ բըռնած եւ գունս ձախ թաըթ

Մարգարտայիռ, սոկեղէն թաղ ճակստը,
Տարուակին տակ՝ հաճանչներով նըրաբա՛
Մերթ մեղապարտգլուխ կը հակէր զարուրած
Ու կը կարծէր պիտի իշխայ զըմքէթը ,
Պիտի ճըմէկ զինքն, ու սըրտին սուր նէթը
Կը չարչարէր հոգին, Խոժուութիւնով
Խրիստութիւնն կ'իշխար, Վերէն անթոթով ,
Անվինէր ձայն մը կը խօսէր, կը թընդար ,
Կարծես Վինա ամսիկնէն կ'որոսար .
Ես հայրապետ մը՝ բոցաչունչ պինչ լարած՝
Անել զէմքով՝ շուայտութեան եւ փառաց ,
Դուժ նենգութեան, պոնդըկութեան, գու-
թ զութեան ,
Թագաւորին, պատրիկներուն ճոխութեան
Զարպուրակ յայց եւ ալիքով կը պատռար :
Մարդարէն էր, կը բարբառէր աիդրաբար .

Աղդ մը պիտի եւլէր խիստ դառն անողորմ ,
Պիտի քանդէր ամէն պատնչէ քաջաքրոմ .
Մահուան նըման պիտի մըտնէր ամէն կայք ,
Եր ձիերուն տակ տանակուի քրիստոնեայք
Պիտի վային կակազէնին ի ուրու տեղ .
Ոչինչ պիտի խըսայէր, ոչ չէն, ոչ զեղ ,
Պիտի լափէր ունանիութեան պէս զախարտ .
Մեծ ու կըրտսէր, ամենքն ալ՝ սոսոր արհամարն
Գերի, ծառայ, եւ յաւիտեան անիծած ,
Անուռու պիտի կաղկանձէին փոշեմած .
Քանդի մեղաց ծովը խիստ շատ բարձրացաւ ,
Երկայնամիտն Աստուած ահա զայրացաւ :

Եւ սուրբ ցամամը մոլեգնելով չարաչար ,
Անաթեմա՛յ, անաթեմա՛յ, կը պոսար :

b

Անաթեմայ, պատմութիւնն այժմ կը զոռայ .
Բիւզանգիոն, յիմար եղար, վատ եղար,
Դու ըստացար յաճախ փըրկիչ Ենթրայ—
Նըշկանցիր զանի, ըմբոսս երկլար :

Դու ուխտազանց եղար՝ նենդիչ, սուտ, խարդախ
Դաշնաց թըզթերը ժըպրհութեամբ կըլեցէր .
Ոխ էր կըրօնքու, արեամբ զեղուն ու թաթախ ,
Փորքը նախանձ կը տոչորէր, ո՞վ արբէիւ :

Բիւզանգիոն, պոռնիկ եղար լըրբաբար ,
Քանդի պոռնիկ էր քու լըպիր, թագունիդ .
Երբ չըպարած զէմքով քիզի կ'երեար՝
Քու նեխած սիրտօչ կը խընդար, ա՛յ անմիտ :

Դու զըրուելի խընջութեներու կոչնական՝
Ջայրատութեան եւ Աստուծոյ պաշտօնը
Կը խառնէիր իրար : Բարի պիտի զան
Թագաւորները զարգարել մեր տօնը :

Բայց ստորոտութիւն, կաւատութիւն , մեղկու-
թիւն ,
Մաշած ճանճոտ աչքով նըրատան աեղանիդ .
Հըրապարակ եւան ապա՝ կիսարթուն .
Եւ բազմացան ինչպէս մարախու ինչպէս ծիս :

Զորս դիդ առած շողուութեան շուները
Կը լըզէին ամսիդ վէրքերը սիրով ,
Եւ արտաքին վայելչութեան տուները
Պաշտալիր էին զազիր ախաերով :

Դու ցոփութեամբ քընաթաթախ, ո՞վ քաղաք ,
Ինչ կըրնայիր կանխատեալ, նըրմարել .
Կը բարձրանար չորս դիդ լըրբին աղադակ , —
Տէիր կըրնար ճշշմարտութիւնը սիրել :

Զըրակըցար որ հիւսիսի մըշուշը ,
Անյայտութեամբ յըզի, պիտի փարատէր .
Պիտի ժայթքէր սաներէ արգանդէն խուժգուժը
Սուրը պիտի խօսէր եւ հուրը զատէր :

Հոգ մ'ունիիր միայն — նենգել Հայութեան :
Անոր թաղին արեն ըզքիզ կը նենդէր .
Կը կարծէիր զանի սոսին ախոյիեան .
Անոգ քու միտքըդ անընդհատ կը զրազէր :

Գիշեր ցորեկ անդուլ, անխոնջ, անձանձիր
Իր կործանման աշխատեցար, ո՞վ մորու ,
Ամէն մըջոց, ամէն հընարք փորձեցիր .
Մ'ըշափ տըխմար էիր, ի՞նչ կոյր ի՞նչ զոռոզ :

Զէիր ըսեր՝ Անին, Հայոց փառք պարծանք ,
Զոր անհամար հողով օժիտ ըստացան ,
Անհաւատին դէմ պատուար է, ամուր զանկ :
Իր կորստեամբ ես ալ կ'իշխավ միաբան :

Ցաղողեցար . չարակնութեան տըխնութեամբ ,
Կործանցիքը զըմեզ ։ Աւա՛զ եւ զայ քեզ .
Վա՛յ նաև մեղի ինչպէս սկզբու, ինչպէս շամբ ,
Աւ Ասիս հըրգենցաւ հէշտապէս :

Պէտք նեք քարին պատին զարնել զըլութիւնիս
Մենք քրիստոնեալք որ կերութեամբ կը հեծենք

Ո՞վ մեզ շըզթայ կըսես , վիրապ , խըստավիկ նախանձով . մենք կըսեցինք դայն , միայն միայն մենք

Բիւզանդիքո՞ն , աւ ո՞վ կըրնայ կարկատել Վու սըխաներգ , ո՞վ կըրնայ իսլամին Համատարած վարմէն ըզ եղ ազատել : Բիւզանդիոն , զուն եզար հին թըչնամին :

Զ

Ո՞վ օր , ո՞վ բօթ , ո՞վ սոսկալի զարհուրանք , Բոլոր Պոլիս ոռնաց՝ Կորպա՞նք , ա՞լ կորանք , Կործանեցաւ քաղաքը . Կործանեցաւ , կործանեցաւ , լըմբնցաւ : Ալ ի՞նչ սուր կայ , ի՞նչ կըսկիծ կայ եւ ի՞նչցաւ , Փողեց մահուան հրեշտակ :

Ալ յայտնութեան օրը հասաւ , ի՞նչ յուսան . Ո՞վ Աստուծոյ բարկութեան զառն զաւազան , Ի՞նչ իսլամութեամբ կը զարնես . Տապալիցաւ այտարակին պահակը , Տապալիցաւ Աստուծապան քաղաքը — Աւաղներու շեղջին պէս :

Սուրբ Սոփիա , ո՞վ գըձնէլի , ո՞վ թըշուառ , Դու յաղթականդ տեսար նըստած երիվար՝ Վու սըրբարանոյ մըսնել , Սըմբակալու բնել ըզքեզ , յոխորտալ , Բոզի մը պէս նայիլ քեզի ու խընդալ , Թ եւ գեղեցիկ ալ զըսնել :

Է

Ի՞նչպէս արագ կ'երթան գարերն եւ ի՞նչպէս Աներեւոյթ կ'ըլլան նաեւ ֆըրփրաղէզ Լենակարկան գոտ ալ լիներն ալ արագ . Դու անշըշուկ սոփեր ունին , ժամանակ . Անկէց ի վեր շատ սուլթաններ զան նըստան , Միջերկրական ծովին մինչեւ Պարսկաստան՝ Կոտորեցին Եռոյն եւ Հայը յաճախ : Յոյնը եւ Հայը կարկամած մըստարախ , Երկիւզներով որբորուեցան անդաշախ , Սական՝ երկիրն Օսմանցւոյն տակ կը թընդար կը հեծեծէր՝ խոպանացած եւ անշէն , Լուր կը խընդիքը հեռաւու մեծ հովերէն . Թուրքը կուզար , ձեռքը կարմիր վաս երկաթ , Թուրքը կուզար՝ ամէն անկիւն , անընդհատ , կը խարսնէր , կը չարչարէր . կը տանջէր :

Կը տոչորէր : Ամենուրեք սուր կոչէր Աւ սուր ճըչեր պաղատեցան լուր թինից , Ամենուրեք անյուսութիւն ու գըսկիծ . Լացին , լացին , մոլիկնաբար ոռնացին , Ցիմարացան , անըզգայ հողը խածին և այս ըցին արցունքներով կու բացան : Ոչ ո՞վ լըսեց : Դու զանոնք , ո՞վ պըրբազան Վըսեմ տաճար , զու լըսեցիբ խիստ յաճախ : Եւ երբ հիմա անակնածու եւ անվախ՝ Քու գըմբէթիթ տակ հաւաքուած միաբան՝ Միշտ կեավուրին դէմ կը մոլին ու գ'ոխան , Զի՞ս փափարիր , կաթողոկիէ՛ , չի՞ս ցանկար Թօթվիէ՛ : իմունքը , թօթվել քովթար , սիւն , կամար , Ժըզմել զանոնք օրհասիդ տակ ու խըզդել :

Դու կը նայիս եթի ըսպիտակ սոկեթել Ֆանգեայ հանդիրձ կը մերկանայ լուսնակը , Արծաթի կոյս եւ կապելով լոյս թագը , Կը պազպաչէ վերջալյոսին մէջ ահա , Ճաճանչներով քընքշանքներով կը ջանայ Քու ըստուերները դայիմայի հալածել . Երբ կը սկըսի քամին մեղմիկ թեւածել , Ու կը գերէ զանք նոմին իր գոզը Երբ ձըկնկուլ մը ձիւնափայլ թեւօքր , Կը բարախէ , կը կառաչէ ծոյսւն մօտ , Երբ ազրիւներն իրենց խաղաղ կարկաչոտ Սըրմունջներով մութ տեղ հեզիկ կը խօսին . Եւ կոնակներն ալ պաղպաջել կը սկսին , Երբ արեւմուտքը գեռ ազօտ կարմրաւոր , Կը բորբոքի հեռուն , հոգիդ մութ , պըզտոր . Սուրբ Սոփիա՝ երկայն ատեն կ'երազես :

Տեսիլք մ'ունիս քեզ տարիիլի յուսոյ պէս Ան կ'երեւայ միշտ , եւ անա կը տեսնաս Մեծ կարպան մը , եւ ահա զաս առ զաս Կը յառաջնեն պատկանիլի երկոցոնք . Քանանաներ բուրլաններէն սիրոյ խունկ . Հանդիսաւոր չըցեզ , կընդրուկ կը ծըխն . Խաչկը կուզան , արծաթեղէն , սոկեղէն , Ու խաչկաներ կը թըրթըռան օգն ի վեր , Կը ցոլցըլան ախանչատ միթրանել , Եւ ոսկենուուրն նափորներ՝ վեհապէս . Ի՞նչ աննըման թափօք է ատ , ի՞նչ հանդէս : Եւ ետեւէն մեծ դրոշակներ կ'երեւան , Թմբնքն ալ բաց , հովանաւոր յաղթութեան , Ամենքն ալ խաչ կըրող , խաչին թեւ արւող , Ու զաշտեր , ո՞վ փառք , ախոյեան եւ ոսոփ

Քու գալցուոր զերչեց, արի, ահաւոր,
Կուզան, կոզան, ահա իրենց հրաշափառ
Ճաճանչաւոր զէնքերն ըզքեղ կ'ողջունեն.
Ահա ծովէն, նաև կարմիր վառ ծովէն,
Թըլչարաններն ամբողջ պարզած իրեւ ամպ,
Նաւասորմիդ մը պանձալի վենութեամբ,
Կը յառաջէ կամաց կամաց տիրարար:
Կայմերը լի զօրքերով խիս անըսպա:
Ըզքեղ ըզքեղ կ'ողջունէ, Սուրբ Սոփիա:
Եւ թագուլ, մը, խաչապատ քըրիստնեայ,
Ցամաք կ'ելլէ, կուզայ ըզքեղ ֆըրկելու:
Կուզայ ան, ա՛խ ա՛ջ ամօթի տակ հըլու
Անարգութեան օրերն ի սպառ վերջացան,
Ու խորաններդ գարձեալ պիտք սըրբանան:
Դու կը խորհուս, ինչո՞ւ քաղաքը՝ լուս է.
Թող ժողովուրդը կապերտները փըսէ:
Թող սաք ելլեն քըրիստնեաններն ու ցընծան.
Խ'ն, չե՞ն տեսներ, չե՞ն հասկընեար, կուրացա՞ն.
Եկէք ինձի հետ կայնեցէք, ըստրուկնե՞ր
Ալելուեա՛, ալելուեա՛, Քըրիստո Տէք:

Բայց հորիզոնը թըրիսանալ կը սկըսի,
Եւ ամէն կորմ ալ աղջամազդ կը հոսի.
Այն երժնազան ցոլքերն, աւա՛զ: կը ցընդին,
Ամէն տեսիլք կ'անյայտանայ վերըստին,
Ու մըթութեան սարզը զիշեր կը մանէ.
Եւ աշն պահուն, արեւմշտան կողմննէ
Կը բարձրանայ սուր, նըզովմած կառաչէ,
Գոսողութեան, դաժանութեան թառաչը—
Միւէզզինն է: Աւա՛զ, աւա՛զ. ափսո՛ս քիզ,
Սուրբ Սոփիա, մահմետակա՞ն, ըստրո՞ւէ ես:

Ը

Ա՛խ, այդ երազը առ ւրբ տաճար,
Մէնք ալ կ'ընենք, եւ կը կարծենք
Կը վերջանան բազմաշարչար

Օրերը՝ մերթ ընդ մերթ եւ մենք:
Կը մորմօթինք, կը տըրորինք,
Կը կըրենք բիւր բիւր նախատինք.
Ու չ'զորութիր մնզի երկինք —
Եւ փըրկութիւն միշտ կ'երազենք.
Ազատութիւն, տարիելի՛ հոյս,
Ե՞րբ պիտի դասա՛խ, ձեռքբդ լոյս,
Ճակատը տարզ, սիրարդ լոյս,
Ե՞րբ պիտի գամ, միշտ կը սպասենք:

Յուսա՛նք, յուսա՛նք, սո՛ւրբ Սոփիա:
Թող յոյսը մնզ զրօշակ պարզէ:
Թող խըրախոյս, քաջութիւն տար,
Մեր առջեւէն երթայ վազէ:
Ան է ամէն վըստի սոսին,
Ան է հրկօր, սէզ պայքարող,
Ան է ուղիի եւ ան է շող:
Սուրբ Սոփիա, դեռ օր մ'ունիս,
Դու մոմազարդ պիտի ըլլաս:
Լոյս արցունքով դու պիտի լսա:
Մարտիրոսները հանապազ
Պիտի յիշես եւ ողորմիս :

Բայց քու խորքէդ պիտի հընչէ
Մեծ աղազակ մը ցընծութեան.
Ինչպէս մըրբի մը կը վըչէ
Եւ ալիքներ կը բարձրանան
Այսպէս ամրոխ մը խիս տո խիս,
Ուզ ելլելով ուրախամիտ,
Պիտի պոռայ քու զըմբէթիդ.
Ակա՞տ, ազա՞տ ես յախանեան.
Այսուհետեւ, Սուրբ Սոփիա,
Ոչ իսլամ ես, ոչ Քըրիստոնեայ,
Ա՛լ քու մասնդ պիտի ըլլայ
Կաթողիկէ աղազութեան,
ՎԱՀՐԱՄ ՍՎԱԶԵԱՆ

